

## ԱՇԽԱՐՀԱԿԱՐԵՒՄ ՀԱՐՑԵՐ

Անդրադառնալ ու զրել լեզուական  
վրիպակներուն շուրջ՝ մեզի պարտք ստան-  
ձնած էինք։ Դիտումնիս պիտի ըլլայ միշտ  
նշանակել դժուարութիւնները որ կ'ընդ-  
դիմանան մեր աշխարհաբարին՝ իր ար-  
շաւասոյր ընթացքին մէջ դէպ ի կազմա-  
ւոյում։

Դժուաբութիւնները՝ որ անոր ներսէն  
կը ծագին՝ ժամանակով է որ պիտի լուծէ  
ժողովուրդը՝ միակ տէր և տնօրէնը լե-  
զուին. յետոյ կու զայ հայագէտին ու  
քերականի բաժինն ու աշխատանքը, իս-  
կապէս որդեգրելու վաւերական ու օրի-  
նաւոր ձեւերը շատ մը ձեւերու մէջ որ  
կրնան հրապարակի վրայ երեւլի:

Այս տեսակէտով կը մեղանչէ Պ. Քարտաշ, որ միշտ առարկու և խծրծող մընէ լեզուական ձեւերու որ կը մատնանըշուին։ Ան Սիոնի էջերուն մէջ երկար գրեց ու բարդեց. ուշաղիր ընթերցովը պիտի տեսնէ որ հոն անձն է որ կը խօսի, և կը հակառակի Հ. Ա. Ղազիկեանի կամ հանրութենէն ընդունուած ձեւերուն։ Ան կ'ենթաղրէ թէ Հ. Ա. Ղազիկեան կ'ուզէ լեզուին օրէնք կերտել. բայց Հ. Ա. Ղազիկեան կ'ուրանայ իր մէջ այդպիսի իրաւունք. կը հասկցուի որ պարզապէս Պ. Քարտաշի տեսութիւնն է այդ կամ երեւակայական վախր։

Խօսինք ամէնէն պարզ ու յայտնի օ-  
րինակով . երբ չ . Արսէն կը պնդէ թէ  
Ամարանցն է ուղիղը, իսկ ամառանցը  
սխալ է, ոճիր է եւն . , իր կամքով չէ որ  
կ'ըսէ և կ'ըլլայ, այլ կ'ըսէ որովհետեւ  
յեղուն իր հիմնական օրենքներով այդպէս  
կը պաշանջէ : Հիմնականն այս է .

ամառն, սեռ. ամարտն = ամարտնոց  
նոյնպէս ձմռնն, » ձմերան = ձմերանոց = ձմերոց  
» զուռն » զրան = զրացի = զրկից  
Հոս անցքն է որ կը տեսնուի ո էն դէպ  
ի թ. որուն հակաղիք ձեւն ալ ունինք.

*այր = սեռ, առն = առնացի = առնաւ-  
զէն = առնակին, ու բարդ ձեւը տի-այր  
= ( տէր ) = տի-առն = տեառն =  
տեառնեղայր = տեառնազրել են . և  
դարձեալ տէրը նոր, պարզ ձեւ նկատած՝  
տէր = տիր ( բոջ ) = տիրական = տի-  
բել և այլն :*

Պ. Քարտաշ նման պարագային՝ չեմ  
զիտեր հմտութիւն ցուցնելու թէ ուրիշ  
նպատակով՝ անմիջապէս ուրիշ բառեր ու  
ձեւեր կը տեղայ, այս կամ նման օրի-  
նակներով՝ թէ նուռն, նոան կ'ըլլայ,  
ուստի նոռնենի. կամ ձեռն – ձեռին –  
ձեռակապ կամ ձեռնակապ. բայց երանի  
թէ հոտ կենար. ան կը յաւելու. ինչո՞ւ  
պիտի չկարենանք ձեռն – ձեռին պէս՝  
ամառն – ամառան ընել, կամ ինչո՞ւ ա-  
մառն – ամարան պէս՝ ձեռն – ձերին պիտի  
չընենք:

Ինչուներ կան որ պատասխան ունին,  
բայց ոչ ամէն ինչու։ Ո՞վ կրնայ զրա-  
բարի բոլոր բառերուն սեռականի ձեւերուն  
պատճառը գտնել։ Ինչու օր. սէր — սիրոյ  
կ'ըլլայ և վէր — վիրոյ չ'ըլլար, այլ վիրի.  
Ինչու երբ զառն — զառին կ'ըլլայ, և կողան  
— կողոյին չըլլայ այլ կողոան։ Ինչու սուրբ  
— սրբոյ կ'ըլլայ, մինչ նուրբ — նրբի, և  
ոչ սուրբ — սրբի և նուրբ — նրբոյ։ Դառ-  
նանք ամսան օրինակին։ ըստինք թէ հիմ-  
նականն այս է.

ամառն, սեռ. ամարտն ։ ամուրանոց  
ինչպէս ձմեռն, » ձմերան ։ ձմերանոց ։ ձմերոց  
որովհետեւ բառերուն հարազատ ու մաշ-  
քուր արմատը սեռականին մէջ կ'երեւի  
հայերէնի և ամեն շեղուի մէջ (ինչպէս  
բայերունն ալ՝ կատարեալի մէջ), ուստի  
հարկ է որ բարդութիւնները հարազատ  
ձեւէն առնենք։ Ամէն հայ գիտէ զայս և  
կ'ընդունի, կը հակառակի Պ. Քարտաշ, և  
կ'որդի որ ամառանոց ալ ըլլայ։  
Հիմնական է օրէնքը, որ լեզուին բը-

նոյթէն կը բխի, և ոչ Պ. Քարտաշի կամ  
Հ. Ա. Ղ. ի մտքէն կամ կամքէն. և հի-  
մական է ամէն ազգի համար ալ. առ-  
նենք օր. Փրանս. քանի մը ցայտուն օրի-  
նակներ, որոնք անշուշտ ոմանց օգտակար  
կ'ըլլան և Պ. Քարտաշի ալ յուշարար.

nez = nasal	<i>Lm.</i>	<i>mpfus.</i>	nas - (nasus - nas-us)
voix = vocal	»	»	voc - (vox - voc-is)
loi = légal	»	»	leg (lex - leg-is)
fête = festival	»	»	fest (festus - festus)
bête = bestial	»	»	best (bestia - best-i-ae)
mois = mensuel	»	»	mens (mensis - mensis)

ուր յայտնի է որ զբարարին սեռականէն  
կ'առնուի արմատը ածանցումի համար :

Ուրեմն մենք ալ ամառը իսկական, ար-  
մատական ձեւ չենք կընար նկատել, ինչ-  
պէս և ոչ ամառել, այլ բուն սեռականը  
պիտի նկատենք, ու անկից ձեւենք ամառն  
— ամարտն. ուստի և ամարտնոց և ոչ  
երբեք ամառանոց. ուստի ձմերանոց կամ  
ձմերոց և ոչ երբեք ձմերոց:

Եւ եթէ ուղղակի ածանցումներ կամ  
բարգութիւններ ալ կ'իրազործուին, ինչ-  
պէս, ամառն-ային, ձմեռն-ային, բայց  
իսկական, արմատական ձեւը միշտ կայ՝  
ամարային, ձմերային։ Պ. Քարտաշ, շատ  
շատ իրեւ երկրորդական ձեւ՝ ամառ-  
նոց կամ ձմեռն-ոց պիտի ըսէր, բայց  
ոչ բնաւ ամառանոց եւ կամ ձմեռանոց։  
Պ. Քարտաշ չ'ուզեր համոզուիլ թէ ունեիմ  
բային մէջ որ զուտ արմատական է, որով  
անհնար է որ լի փոխուի կամ անհետա-  
նայ. ինչպէս որ բոլոր լերկ ու մերկ ուով  
սկսող բառերը՝ ուխտ, ուս, ուս, ուսնէ, ուղտ,  
ուլ, ուրի եւն., երբեք չեն կընալ լիստի,  
ուոյ, եւն., փոխուիլ. (բացառաբար ունինք  
ամպ - լմպել, ունդ - լնդելեկեն, ունգ - լնկոյ.)  
և սամկօրէն՝ րդոտոց, բնեղոյ):

Պարագան կը փոխուի երբ ո՞յ իր նա-  
ևաղաս նեցուկն ունի ձարկն - ձ(թ) կամ,  
ուրա - ու (թ) առյ եւն, իսկ երբ վերջ կամ  
սծանց են, կը նան նոյնպէս լ<sup>ի</sup> փոխուի,  
բա - փախու-ուրատ = փախ(թ)առեամ, բա-  
(թ) առեամ, զալ(թ) առեամ եւն:, և կամ  
որսուի, ինչպէս բազ-ուկ = բազ-կի,  
հան-ուկ = մանկամ եւն::

Այս ամէն բան յայտնի է. Ի՞նչպէս

Հակառակէն յայտնի է թէ ապօրինի է հաց-ունին ընել հաց-եի կամ բաչ-ունին՝ բաչ-եի. բայց նոյնքան անտեղի չէ՞ զործ-ունենարինը փոխել զործ-նենարեան, ինչ-պէս կը պնդէ միշտ Պ. Քարտաշ:

Ուշիմ ընթերցողը ամսանոցէն ու զործ-  
ելուրենէն կրնայ գատել մնացածը:

Անկեղծ ըլլալու համար պիտի ըստնք որ Սիոնի մէջ (Նոյ. 1931) Շաւարշ Վ. Գուլյումճեանի սիհնակ մը դիտողութիւնները հարիւր անգամ օգուտ և արժէք ունին քան Պ. Քարտաշի բարդ էջերը:

Անցնինք հին ու նոր ուղիշ սխալներու։  
Ա. Արտաքնապէս, և երքնապէս. ուղել՝  
արտաքսապէս, ներգքսապէս։

Այս ձեւերը գործածողները ենթադրած  
են թէ անոնք կազմուած են արտաքին ու  
ներքին ածականներէն. ինչ որ սխալ է.  
վասն զի ա. Գրաբարը միայն արտաք-  
սակէն ու ներքասակէն ձեւերը կը ճանչնայ.

ր. Երբ արմատական արտաքս և (ի) ներդրս  
ձեւերը կան, անիմաստ պիտի ըլլար ար-  
տաբին ու ներթին ածանցաւորները կրկին  
ածանցել ներդի-ին-ապէս = ներդեսապէս են.  
զ. Թէս ստուգիւ արտաքս և (ի) ներդրս ձե-  
ւերէն կը ծագին՝ կը հետեւի համեմատա-  
կան նախապէս ու վերջապէս մակրայնե-  
րէն, որոնք, յայտնի է, նախէն ու վերջէն  
ձեւացած են, ապա թէ ոչ նախնապէս ու  
վերջնապէս պիտի ըսէկինք եթէ նախնի կամ  
վերջին ձեւերէն՝ ծագէին:

Բ. Երեկոնայ, այսօրուայ, վաղուայ, օրուայ, շաբաթուայ, ամստուայ, տարուայ եւն., ուղղէ՝ ոռան։ Հարկ է ուշ դնել ևայ ածանցին որ միայն ածականներ կը կազմէ, հնչպէս միօրեայ, վեցամսեայ, տասնամսեայ, միջօրեայ, հետամեայ եւն. որոնց համագործն ես ևս վերջաւորները, օր, առաջօտեան, երեկոյեան, վաղուեան են.։

Իսկ այ իբրեւ սեռականի վերջաւորութիւն՝ գոյութիւն չունի աշխարհաբարի մէջ՝ այլ միայն ուստի, ինչպէս Այտընեան արող կը սահմանէ (Քնն. քեր, զ., հոլով.)

Արովականաբար պիտի ըսենք՝ Մի-  
օրեսազ հն. իսկ գոյականաբար՝ մեկ օօրանս

Հ. ԵՎԻԱ ՓԵԶԻԿԵՍՆ